

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Զ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇԲՉԱՆ

1932-ԱՊՐԻԼ

Թիվ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԶԱՏԻԿ ԵՒ ՑԱՐՈՒԹԻՒՆ

Հին և նոր Տոմարները հինգ եօթնեակներու անջրապետով մը կը տօնեն այս տարի Զատիկլը։ Ու մինչ մենք այստեղ, Հայ-Երուսաղէմի մէջ, սուրբ տեղեաց իրաւակցութեան հետևանք եղած հասկնալի պատճառներով Հինին հետեւելու հարկադրուած, ստիպուած էինք սպասելու մինչև Մայիսի առաջին առաւոտը, Յարութեան պատմական սրբավայրին վրայ փառաւորելու համար յարուցեալ Փրկիչը, չէինք կրնար սակայն — քաջալերուած մանաւանդ Առաքեալէն, որ կը պատուիրէ տօնական նկատումներով շատ ալ խտրութիւն չդնել օրերուն միջև (Գաղ. Դ. 10) — միտքով միասին չըլլալ մեր սիրելի ժողովուրդին հետ, երբ, զրեթէ ամէն տեղ, տարաշխարհիկ նժդեհնութեան իր բոլոր հանգրուաններուն վրայ, անիկա կը տօնէր Զատիկլը, իր Փրկչին յարութեան հաւատքին միացնելով, ինչպէս միշտ, ի՞ր ալ բարոյական կեանքին յարութեան յոյսը։

Ու ի՞ր մտածումովը մանաւանդ, «զոյիւ չափ» իր ունեցածն ամբողջ իր կրօնական և ազգային հաւատքին զոհ տուած՝ եղերականօրէն ազնուանողի այդ ժողովուրդին զգացումովն էր որ մեր մէջ անգա՞մ մըն ալ կը պայծառանար իմաստի ներքին կցորդութիւնը, զոր այդ երկու բառերը — Զատիկ և Յարութիւն — դարերու երկար տեղութեան մը ընթացքին, երևան բերած էին անոր կեանքին մէջ։

Իսչ որ ալ եղած ըլլայ իրենց կազմական կամ ստուգաբանական իմաստը, յայտնի է թէ Պատեր և Զատիկը Աստուածաշունչի և մեր քրիստոնէական ըմբռնումին մէջ ի վերջոյ նոյնացած են «Զոհ»ի դաղափարին հետ, տօնին յիշատակած պատմական եղելութենէն՝ անցի յուշքէն աւելի, զայն խորհրդանընդ զենումը պատկերացնելով մեր զգացութեան առջև։

Այդ առումին է արդարե որ կ'ակնարկեն կարծես թէ՛ Հին կտակարանի «Զենուլ» կամ «Ուտել» կամ «Մատուցանել զԶատիկ» բացատրութիւնները և թէ՛ Առաքեալին «Զատիկ մեր զենաւ Քրիստոս» (Ա. Կորնթ. Ե. 7) պատղամը։

«Զատիկ»ը, այսպէս, մեր նախաքրիստոնէական Հին Հաւատքէ՛ն թերեւս ածանցուած և յետոյ աւետարանական ըմբռնումով մխուած հայերէն կամ հայերէնացած բառ մը, Զոհի զաղափարն է որ այլ ևս կ'արթնցնէ մեր սիրտին մէջ։

առընթեր յարութեան տեսարանին, որ պատկերը կամ պատկերագրութիւնն է ինքնին՝ վերանորոգումի, վերապրումի, կամ մշտնչենաւորուած կեանքի մը-տածումին :

Ու երկուքը ի միասին — Զատիկլ և Յարութիւն — յարագրուած իրարու, մեզի համար ա՛լ բնազդական դարձած խղճի վիճակով մը, կը թուին նշանակել պարզապէս։ Չո՞ն է կեանքին խորհուրդը։ զոհողութեամբ է որ մարդ կընայ բարձրացնել և տեականացնել իր կեանքին արժէքը։

Բայց մեզի, այսինքն մեր ազգային զգացման մտերիմ բերում մը ըլլալէ շատ առաջ և աւելի՝ նախ քըստառնէական ճշմարտութիւն մըն է այս սկզբունքը, Աւետարանով քարոզուած և Քրիստոնէութեան բազմազարեան կեանքին մէջ ապրուած։

Առանց Խաչին արիւնուա իրականութեան՝ անհասկնալի պիտի մնար Յարութեան հրաշքը։ ո՞րքան կարուկ և ճզզիս է Առաքեալին վճիռը։ «Մեռաւ և յարեաւ» (Ա. Թես. Դ. 13)։ — Ասիկա ըսել չէ սակայն թէ ամէն մահ փառաւորումով մը կը պասկուի միշտ։ Յարութիւն առնել՝ Աւետարանի ողւով կը նշանակէ ո՞չ թէ պարզապէս վերկենցաղիլ, այսինքն նորին շարունակել մահով ընդհատուած զոյութիւն մը, այլ վերապրիլ աւելի հզօր եւ պայծառ, աւելի բարգաւած և հոգեպէս ու բարոյապէս աւելի արդիւնալից կեանք մը։

Յարութիւն կ'առնուն, այսինքն փառաւորուած վերապրումով և զաղափարապէս ու բարոյապէս կը յաւերժանան աննոնք միայն, որոնց կեանքը լի եղած է արդէն անմահութեան յոյսով։ այսինքն որոնց զոյութիւնը հանդիսաւորում մը եղած է բարոյական այնքան մեծ և իրական արժանիքներու որ մահը իրենց համար ուրիշ բան մը պիտի չկընար ըլլալ իրապէս, եթէ ոչ թօթափումը անձնական՝ պատահական և ֆիզիզական յատկաւորումներու, տեղի տալու համար հանրական՝ բացարձակ և հոգեկան առաւելութեանց։ Ատոք ցորենահատն են անոնք, որ իշխալով հողին մէջ՝ կը մերկանան իրենց անհատական միութիւնն ու կեանքը պահպանող պատեանէն, ծնունդ տալու համար քանակով և որակով յաւէտ բազմապատկելի ցորենահասկին։

Քրիստոս մեռաւ մարդկօրէն, այսինքն դագրեցաւ պահ մը ունենալէ իր մարդկային անհատական զոյութիւնը, յետոյ կրկին ունենալու համար զայն, և աւելի հրաշափառ իրազործութեամբ արդիւնաւորելու համար իր աստուածային զօրութիւնն ու սէրը իր Եկեղեցիին կեանքին և բովանդակ քրիստոնէութեան պատմութեան մէջ, ծնունդ տալով բարոյական և ընկերային նոր գրութեան մը, որ, իբրև ստեղծագործական նոր կարգ մը, ամենէն մեծ, բարի և ազնիւ քաղաքակրթութիւնը պիտի բերէր աշխարհի, յամբ բայց անդազրում յառաջատուութեամբ մը աստուածացներու համար մարդկային հողին, ու մարդկութիւնը տաժանքներու ճամբէն, բայց սիրոյ և քաջութեան հոգւով, առաջնորդելու համար իր ճակատազրին լրումին։

Խնչալէս իբրև եղելութիւն՝ իր կեանքին մէջ, նոյնպէս իբրև խորհուրդ՝ իր կրօնքին մէջ, Քրիստոսի յարութիւնը աւետարանական բարոյականի համար՝ զերազանց արժէքներով հարուստ մեծազոյն հրաշքն է։

Առանց անոր, խաչը մշտնչենական զայթակղութիւն մը, ու անոր քարոզութիւնը յիմարութիւն պիտի նկատուէր աշխարհի դատումին առջև։

Երբ, Յազկերս կը ծաղրէր քրիստոնէական կրօնը, յայտնելով որ անոր զիրքին մէջէն նոյն խալ կարդացած էին իրեն թէ անով քարոզուած Աստուածը կախաղանի վրայ մէռած էր և յետոյ թաղուած հասարակ մահկանացուի մը պէս, երիտասարդ հայ նախարար մը, Գարեղին, որ Տիգրոնի արքունիքն էր այդ միջոցին, սուրբ համարձակութեամբ մը առարկեց անոր. «Տէր արքա՛յ, ինչո՞ւ սակայն աւելի շարունակել չառուիր ընթերցումը. պիտի լոէիր տակաւին անոր յարութիւնը, իրական երևումները, երկինք վերանալը, երկրորդ զալսաեան խոստումը, տիեզերական յարութեան և վերջին դատաստանին հաւասարիքը»:

Դեռատի հայ իշխանազունին հաւատքը հաւատքն է եղած բովանդակ Քրիստոնէութեան, ու, տեղն է ըսել, մասնաւորաբար հայ Քրիստոնէութեան . . .

Մեր յոյսը չէ կրցած ընաւ կանգ տանուլ և փանալ Գողզոթայի վրայ. մեր հողիին նայուածքը անցած սլացած է միշտ աւելի անդին, չարչարանքի և նահատակութեան կարմրութիւններուն ետին տեսնելու համար Յարութեան լուսափայլ արշալոյսը: Մեր ազգային դաւանանքն է եղած մեր կրօնքէն մեղիներշընչուած սա մեծ ճշմարտութիւնը. Աէրը կրնայ վերաւորուիլ, բայց չի մեռնիր երբեք. ափ մը յարդին ծուխն ալ, ինչպէս ամպը, կրնայ ծածկել պահ մը արկին լոյսը, որ սակայն չի կորսուիր երբեք. ճշմարտութիւնը և արդարութիւնը բառեր չեն սոսկ, այլ անմահ գօրութիւններ. չարութեան ողին կամ մեղքը կը յաջողին երբեմն քողարկել զանոնք. բայց ամէն իրադարձութենէ ետքը, անոնցն է վերջնական յաղթանակը:

Ու կը քալենք, յոյսին խաչը մեր ուսին, կը քալենք անդադար, սիրոյ և համբերութեան քարքարուտներէն, զոհողութեան և քաջութեան արահեաներէն, հոգւով ակնկառոյց Անոր՝ որ «մեռաւ և յարեաւ»:

«Փառք սուրբ խաչիդ, ալէլուիխա» . . . մեր քայլերզն է այս սրտառուչ տաղը, զոր միշտ մեր շըթանց վրայ ունիւք. բայց մեր հոգւոյն խո՛րն է նաև միշտ այն միւսը, մեր կեանքին ալէլուն, մեր հաւատքին ցնծերզը. «Փա՛ռք յարութեան քո, Տէր», որ լուռ, բայց խոր և լուրջ խանդավառութեամբ կ'ողգորէ միշտ զմեզ:

Ու մինչ Շնորհալիին քնարը անմահ Հայրապետին հոգետես մտասքանչութեան մը մէջէն դաշնաւորուած յոյզերն ու խոկումները կ'ողորակէ նուիրական կամարներուն ներքէ, կարծես անհուն գերեզմաննոցի մը դանդիսներէն մեղի բերելով կազդուրուած հոգիի մը զուարթ երզին զանզիւնները «Սիոնի որդիի, զարբիկ. Հարսին լուսոյ տուք աւետի, Եթէ վիեսայն եռ յարուցեալ, Յաղթեաց մահու իշխանութեամբ. Գայ պըասկել զինզ փառօֆ . . .» ինծի կը թուի տեսնել «յամենայնի նեղեալ՝ այլ ոչ նուազեալ, կարօտեալ՝ այլ ոչ տարակուսեալ, հալածեալ՝ այլ ոչ լքեալ» ժողովուրդը, որ իր հաւատքին առաքինութիւններով արիացած, ընդ առաջ կը շարժի աւետարեր այդ ձայնին, կրկնելով Առաքեալին հետ. «Զա՛յս զիտեմք, եթէ որ յարոյցն զՅիսուս ի մեռելոց՝ և զմեզ ընդ Ցիսուսի յարուացէ»:

Այո՛, զոհն է կեանքին և անմահութեան խորհուրդը. ու զիտակից զոհութիւնն է որ կը բարձրացնէ և կը տեականացնէ իր կեանքին արժէքը:

Ժողովուրդ Հայոց, մինչ կ'օրնարանես Փրկչիդ յարութիւնը, մի՛ հեռացներ բնաւ հողիէդ՝ այդ կազդուրիչ մտածութիւնը:

* * *